

Վհ, ինչ անմիտ եմ եղեր ես որ այս քարեաց աշխարհէւս
Բարեաց յուսով զիս կը մաշիմ, յոյսով հատա՛ վերջապէս.
Խարուեցայ միշտ յիմարու թէեամբ խստու մներու միտ դըրի,
Տայց խօսք պահող հաւատարիմ կենացը մէջ չիգըսի ։

Չիզրկեցի, զըկուեցայ, չի խարեցի խարուեցայ,
Տայց ինչ օգուտ թուլցայ, լըքայ, սրտով մարմնով մաշեցայ.
թէ այս վերջին օրերուս մէջ Վատուած հայի հաշտ ակամբ,
Եւ պարգեւէ ինձ իմ բարիքս, փարձատրուած ես կըլլամ։
թէ չէ խապառ պիտի ողբամ մինչեւ շիրմիս մուժ եղերք,
Պիտի գոչէմ դառն արտասուօք, ա՞ Հայրենիք, Հայրենիք.
Դու Հայրենիք գիտես թէ ես ինչ կորուսի, ինչ մեծ գանձ,
Գիտես այն մեծ զոհը սրտիս . . . զոր ես բընաւ չեմ մնուցած։

Դիմած Ո՞րըս քաղցրիկ տեսոյն զըրկուեցայ մըշտապէս։
Տայց անօգուտա, ով հասկըցաւ թէ ինչ գընաց իմ սրտէս.
Ավ ճանցաւ թէ ինչու համար այս զոհն ըրի ես յօժար.
Եւ ինչ արդիւնք . . . ոչինչ, միայն աղիկէզ ողբ անդադար։
Դու միայն ես ով Վատուած իմ գիմած, բարի մարդասէր,
Դու ողորմէ ինծ թշուառիս գէթ խոստումէզ մի զրկեր.
Դու արդար ես, այլ ողբրմած եւ անսահման բարերար.
Դու առատ ես, տուր ինձ բարի չնորհացդ արժան ըրէ յար։

Ո՞սիթարիչ դու ես միայն եւ բարութիւն անըսպառ,
Աիրոյ ազգիւր, յուսոյ խարիսխ, դու ես կենաց Ճոնապարհ.
Եւաշնորդէ ով Վատուած իմ որ ես գընամ անխուսոր,
Եւ վայելեմ բերկրկրանքն անեղծ երջանկութիւնն անպղոսոր։
Լիթէ չիկայ կենցաղոյս մէջ վախճան սրտի բազմանաց
Վնշուշտ երկինքն անվախճան փառք կայ եւ հանգիստ միշտ անանց,
Լիթէ տե անեմ կամ չիտեսնեմ իմ սիրելի Հայրենիք.
Յուսամ տեսնել այն Հայրենիքն որ կայ պատրաստ ինձ երկինք։

Կ. Յ. Եալլըթան.

Նշապէս օտար լեզուներէ թարգա-
մանուտած երկասիրութիւնքը օգտա-
կարութիւն ունին ընթերցովաց հա-
մար, նյոնպէս կը կարծէնք մենք որ շա-
հաւէտ կ'ըլլան մեր գրոց լեզուն աշ-
խարհաբար թարգմանուած ընտիր հա-
տուածները, մանաւանդ եթէ գրուած.
քի պարունակութիւնը մասնաւոր
խորհրդածութէամբ բացատրուած
ըլլայ, վան զի գիտենք արդէն որ մեր
հայերէն ընթերցովներէն շատերը կա-
րողութիւն չունին, գրոց լեզուն լիք.

վին հասկընալու և շահուելու ։ Խոս-
տանալով ուրիշ անգամ աւելի ընտիր
հատուածներ քաղուածելու մեր նախ-
նական մատենագրութիւնն և աշխար-
հիկ լեզուով հազորդելու ընթերցո-
ղաց, առ այժմ կը գնենք մեր Լիթէչէ
փարգապեսի Յաղագ Թայշանց գրուած
ճառը, զոր թարգմանած է Լիթու-
ուոյն յառանգուած որոց փարժարունի ա-
շակերտ ։ Վնաշեան, յաւելլնելով
յետագայ համառօտ դիտողութիւնը
որպէս յառաջաբան ։

Աղվէ՛ վարդապետի Ո՞խնչանց ձաւ
ու, ներքին իմաստին պարունակու-
թեանը նայելով, երեք մասներէ կը
բաղկանայ: Առաջնոյն մէջ կը նկա-
րագրէ հին ժամանակի անապատուռ
բաց կեանքը, որոնք բրիստոնէութեան
առաջին դարերուն մէջ թէբայիմի ա-
նապատները քաշուած աղօմից եւ
ճկնութեան կը պարապէին և իրենց
ձեռքերով կը վստուակէին և կ'ապրէ-
ին: Երկրորդին մէջ խօսքը կ'ուզէ
իր ժամանակի Հայ միանձանց վրայ, ո-
րոց շատերը աշխարհի աւերանաց հա-
մար զբացած սրտի ցաւէն և ոմանք
գուցէ հանգիստ գանելու համար, ա-
ռանձնացած էին, և առ հասարակ ա-
մենքը կը կրատամբէ, քրինայելով նա
և իւր անձը: Այսպէս կը կարծէ բզ-
գայուն վարդապետը թէ Հայոց աշ-
խարհի բոլոր աւերանքը միանձանց
աշխարհափրութենէն, անջերմեռան
դութենէն եւ սառնասրառութենէն
յառաջնացած է: Ո՞նք գիտենք որ
Հայաստանի նոյն ժամանակի աղէտ-
ները արտապին էին, այն է պարսկա-
կան հալածանքներէ, սակայն Եղվէ՛ի
նման բարեպաշտ սրտերն են միոյն որ
իրենց անձը կըմեղադրեն եւ հասած
չարիքները իրենց թերութեանը կու-
տան քան թէ ուրիշներուն: Այս
ինքնադատութիւնը այն փրկարար
ժամանապարհն է, որով պարզապէս կե-
րեւի մարդոց շրմէուն և կենդանի
զգացմունքը և ուղղութեան փափա-
քը: Փափկասիրտ վարդապետը ար-
դէն ինքը քաջ նահատակաց ընկե-
րուից էր հաւատոյ նահատակութե-
մէջ ինչպէս յայնին է իւր ականատես
և արտասուօք գրուած պատմութե-
նէն: Աակայն Ո՞խնչանց ձառին մէջ
միշտ առաջին դէմքով կը խօսի և իւր
ժամանակին գտնուած ումանց միան-
ձանց թերութենէն չու զէր ազատ
կացուցանել իւր անձը: Ինչպէս ա-

սացինք, բարեպաշտ սրտերս գործն
է այս, ուրիշերը յանդիմաններս և
ուղելու համար նախ իրենց անձէն
սկսիլ: Այս կերպով եղած կշուամ-
բռութիւնը և խրառը միշտ արդիւնա-
ւոր է և երբէք հակառակութիւն չը
յարուցանէր այլոց կողմէն: Ո՞նք ոյն
պէս գիտենք, որ եթէ ինքնադատու-
թեան սկզբունքը բլուր մեր այժմեան
եկեղեցականաց մէջ, ամենեւին տե-
ղի չը պիտի ունենային այն շանթերը,
որոնք ամեն օր կը տեղան, և անկաս-
կած սէրը պիտի թագաւորէր եկեղե-
ցւոց աշխարհական և եկեղեցական
զուակաց մէջ, որոց հետեւանքը պի-
տի բլուր միարանական ջանք ազգաշխ-
նութեան համար: Կատամբանքները
արտասուօք և գտունութեամբ սրտի
աւարտելէն զինի ճառի երրորդ մա-
սին մէջ յորդոր կը կարդոց միանձանց
բարեսէր վարդապետը և կը քաջալե-
րէ թօմափել ամենայն մեղմութիւն
և աշխարհասկրութիւն, և որպէս ա-
րիական ըմբիշ պատերազմիլ մոլու-
թեանց դէմ և առարիսանալ եկեղե-
ցական կոչման մէջ բանիւ և ար-
դեամբք, և այսպէս արժանանալ ձըշ-
մորիս հովուաց փառայը, առաքե-
լոց վիճակին և մարտիրոսաց խումբին:
Այս եռանդուն փափառով կը կնքէ-
իւր ճառը, ինչպէս պիտի տեսնեն
ընթերցողք:

առա

Ե. Դ. Ի. Ը. Ի. Ի.

ՑԱՆԿԳՒՄ ՄԻԱՆԶԱՑ

Այս մարդիկը՝ որոնք թէ և աշխար-
հի մէջ են, սակայն իրենց կեանքը Աստ-
ուածապաշտութեան կը նուիրեն, այն
պիսիք ՚ի բնէ իրենց տնայութենէն
բոլոր սրտով նեղութեանց մէջ կը վար-
ժուին, հեռանալով իրենց հայրենի
երկրին և անշէն անապատ նեղեր

քաշուելով. և այս չեթէ շատ մը աղշ-
քատ մարդիկներէ փախչելով կ'ընեն ,
այլ անոր համար որ աշխարհս ամեն
տեսակ չարու. թիւններով պղծուած կը
տեսնեն : Ինչպէս շատ անգամ հարա-
ւային կողմերը առանց կանանց ընկե-
րակցութեան շատ մը մարդիկ կը տես-
նանք, որոնք զանազան աղդերէ և լե-
զուներէ կուգան կը հասնին մէկ տեղ ,
և իրբեւ հայրենի գաւառի մէջ ժողո-
վուելով երկերկու կամ երեք երեք և
կամ ասոնցմէ աւելիներ մէկ մէկու
հետ բնակութիւններ կը հաստատեն .
ՈՇէ կ մէկէ հեռի առանձին առանձին
խուցեր կը չնեն , փոքրիկ սրմերով և
ձեզուններով ցուրտէ և խորշակէ պահ
պանուելու համար . որոնց խուցերու
յատակները անվարդ են , և միայնա-
կետցներու անկողինը խոտեղէն : Ա-
նոնց զգեստները անպահոց և շատ գը-
ճուծ են . անոնք՝ ամսուը կարծ և ձը-
մեռը երկայն զգեստներ կը հագնին .
և վասնին մեկնաւոր փիլոններ կ'առ-
նուն . Այս ամենը կ'ընեն իրենց մարդ-
կային բնութենին ստիպեալ , որ կ'ու-
ղէ իւր մերկութիւնը ծածկել :

Այս ամենէն վերջ նա մանաւանդ
զուարթ հոդւով թափօրական պարե-
րու անդադար պաշտաման մէջ բոլոր
արարածոց զօրը հագեւոր երգեր կը
նուիրեն : Ո՞իմեանց դէմ կը կանգնին
աչքէրնին խոնարհած իրենց սուից մա-
տերու ծայրերը նկատելով , իբր թէ
ամենքը միասին մէկ տեսակ կէտ կը
նային : Ո՞ջ ձեռքերնին ծնօտներնուն
և ձախերնին ալ կուրծքերնուն վրայ
կը դնեն . ինչպէս որ ըստ իս իրենց բնա-
կան հայրերէն ուսած են թէ , մարմիկ
ամենապատուականագոյնները երկու են
կէնդանական և խորհրդական . այսինքն .
զգացմունք և մտածմունք . այս անձին-
քը՝ այս երկու պատուականներով եր-
կու բանի կը ապաստարեն . այն է պատ-

հետեւ մարդուա կենդանութեանը
որամոռութիւնը հակառակ ըրազրվ
զայն կը լիսաէ , անոր համար ձախ ձեր-
քերնուն սանձաւլը օրամտութիւնը կը
սանձեն . և աջ ձերքերնին ալ ծնօտ-
նուն վերայ գրած՝ խահականութիւնը
կը պահպաննեն բերնին գրան մօս . որ
պէս զի ըրլայ թէ ու զիդ փառատրու-
թեան մէջ այլանդակութիւն մի խառ-
նուի : Այս մահաւանդ այս երկու մա-
սերու տակ ամեն զգացութիւնները
կը սանձուին և կ'ուղղուին , աչքերը
ու զիդ տեսութեն , ականջները զգաստ
ըրլութեան , միտքը սուրբ իմաստու-
թեան և ուրիշներն ալ իրենց մասին
համեմատ :

Եւ երբոր ամենքն ալ այսպէս կարգ-
կարգ եղած կը շարուին , վեցթեւեան
սրովէններու նման շուրջ փակելով .
իրենց անդադար երգերը յերկինս ու զ-
գելով իրենց լրարշն միաբանութեան
խորհրդին համեմատ իրենց օրհնութիւնը
երեքական անգամ կը կրկնեն . Այս
պէս բոլոր ցերեկը բաղցը երգով պա-
րապելով , երկնային կերպակութերով
կշացած և զմայլած , ուրախ զւուրթ
երեկոյեան կը հասնին . և սակաւ ինչ
կը ձաշակէն չափոթենալու՝ և կը խմեն
չծարաւելու համար . քանզի աննոք ալ
մեր զգացով բնութեան նման մար-
մին ունին :

Եւ արդ դուք որ կը լսէք ուտել բա-
ռը , ըրլայ թէ մեր ուտելուն պէս
հասկնաք . անոնց հացը անպահոց և
վայրէնի բաննար է՝ զոր աղով կը հա-
մեզացնեն . և խմածը յատւկ ջուր՝
զոր ամպոց շնորհիւ գուբերու մէջ
կը ժողվին :

Այս ամային այս ալ չեթէ ցերեկ
տաեն , այլ միաբան երկար օրը պահե-
լով արեգական մարդ մաներուն կը
պասեն : Եւ տակաւին երկար ժամանակ
կը համբերեն , մինչեւ որ իւրաքանչիւր



իւրեանց աստղեր կոյանքին մէջ պայ ծառանան և լուսաւորեն խաւար աշխարհը . այն ասեն ամենքը միասին իրեւ թէ միաբերան գոհութիւն կը մատուցանեն Աստուծոյ այս խօսքերը քսելով . խաւար ժամանակի մէջ խաւար կերակորը մեր խաւար մարմայն տանք :

Այսպէս բարձրաձայն զլ' ստուած փառաբանելով խնդութեամբ և ուրախութեամբ իւրաքանչիւրն իւր տեղը կընսոփ . կ'ուտեն հաց և ծովմրին (զաթրին), և կը խմեն ցուրտ ջուր : Բայց որովհետեւ իրենց մէջը փափուկ մարմին ունեցող ճերեր կը գտնուին , այն պիտեաց տաք ջուր կուտան , զոր բարեխառն կը կոչեն . խիկ գինի և ուրիշ զանազան բաներ ամենեւին չեն գըտնուիր անոնց խուցերուն մէջ : Այս անպատճէ կերակուրէն ելլելով միաբանութեամբ այս խօսքերը կ'ըսեն : Ովտէր փառք կուտանքքեզ . փառք քեզ միայն , որ եօ մեր թագաւորը , և որ մեզի ուրախ կերակուր չնորհեցիր . բզմեզ քու սուրբ հոգւովդ լցուր , որուիս զի քու առաջդ չնորհք գտնանք և չամաշենք , որովհետեւ գու արդարապէս կը հատուցանես վարձ և պատիք իւրաքանչիւրին իւր գործոց համաձայն : Աս այսպէս ինքնինքնին խաչակը լովակաւ ինչ թեթեւ քնով կը ննին . որպէս զի լըլայ թէ այն անհալելի կերակուրով իրենց մարմնոյն գեղեցիկ շնուածը շփոթուելով խանգարի : Կամ եթէ սակաւ ինչ շատ գնացած ըլլան . հոգեկան երազներ կը տեսնեն և մի և նոյն ժամանակ այն տեսիները իրեւ սուրբ մարդարէներու խօսքեր կը մեխնեն :

Աւ ամենքն միասին արթննալով դարձեալ շնորհանակի պար կը բռնեն չեթէ միմեանց հակառակ և կամանհը նազանդ գտնուելով , այլ քաղցր

հաւանութեամբ և հեզ հանդարսութեամբ իւրաքանչիւր դասու առաջնորդը իւր ձայնը կ'արձակէ հոդեւորական քաղցր երգերը փոփոխելով . որոնց՝ միաս կրտսերները կամ փոքրները միաս գնելով . իւրաքանչիւրը իւր ձայնը իւր առաջնորդին երգերուն հետո կը խառնէ հնչման միաբանութիր կազմելով և յարմարցնելով , այնպէս որ կարծես թէ այնչափ ձայներու բազմութիր մէկ բերանէ կ'ելնեն : Այսպէս ձայնաւոր պաշտօնները շարունակելով միջը ամենքը միասին ծունկ չքբելով լուսութեամբ աղօթքի կը կանգնին . և դարձեալ աղօթից առաջնորդի : Հըրամանաւ ոտից վերայ ենելափ , փառաբանութիւնը կը վերջացնեն :

Այսպէս ցերեկեան աղօթքը կատարելով , աւելի լաւ . կը սեպեն գիշերը կանուխ ենելով մինչեւ առաւօս աղօթից պարապիլով . կը կարդան սուրբ գիշերը . խիկ որոնք որ վարդապետութեան շնորհը ունին , անոնք՝ լսովները միմիթարելով . համար մեկնութիւններ կ'ելնեն : Աշխարհիս ոչնչէ ըլլազուն փայօք պատմութիւններ ընելով , ասոնցմէ անմիջապէս ետքը սուրբ գըրոց վկայութեամբ ժողովշեան բարի խրատներ կուտան : Այսպէս որ , այս խօսքերը լսովները բորբովին կը մոռանան աշխարհային բաները , և ամենեւ չեն չեն յիշեր հարկաւոր կերակուրն և ընկելին անգամ :

Եւ այնպէս կ'ուրախանան և կ'այրին Աստուծոյ սիրով , որ իրենց անձը աշխարհի մէջ չեն համարեր , այլ յերկենքը , ուստի և դիւրութիր բոլոր գիշերը մինչեւ առաւօս կ'աղօթէն : Այսր պատճառը այն է , որ աշխարհէս սոսկացած և երկինքը գեցած են : Ուահը ասոնց դրան մօտ կ'ամաչէ . այս սուրբ միայնակեացներու և աշխարհէս ելլելու ատենը սաստիկ կը ցաւի ի ժոխովը :

Այսպիսի միայնակեացները քանի որ կենդանի են, աշխարհիս ազօթքը անոնց չնորհիւ յերիխոս կը բարձրանայ + անոնց ոսկերքն ալ բոլոր անոնց ապաւի նողներուն գանձ են + Ենոնց համբաւը բոլոր ծցիերը կը քաջալերէ. և անոնց գործերը բարեաց քարողիչ են ամեն առաքինական գործեր գործելու փափարզներուն, վերջապէս անոնք հրեշտակաց ընկեր և նր լրրորդութէ օթեւան են. Արդ, այս ամենու գիտնալով ովկ եղաքը, կը պարտաւորիմ աշխատել և նցն սուրբ ըլլալու նախանձը մեր սրտին մէջ բորբոքելով, նմանել այնպիսի բազմագունդ միայնակեացներու, որնք աշխարհէս փախչելով վերին մայր քաղաքը կը փաշէն, որ ամեն երկրաւոր ախտերէ ազատէ: Ի՞նչ գժուարութիւն կայ, ոչ ապաքէն անոնք ալ մեր բնութեան ընկերներն են, այն բնութեան՝ որ կը զօրացնէ տիկրութիւնը: Ո՞իսյն թէ ուզէ, ձեռք զարկ հաւատքով, յուսա, սիրէ, և այն ատեն կարող ես քու փառ ալ այնպիսի նահատակութիւն մէջ կրել: Այս աշխարհիս ժամանակաւոր չարող կշեռդալ թայն կենաց հետ, որ այնպէս ձգնողներուն պարաստաւած է:

Այս շատ կը վախնամ մեր ծովութենէն, առենելով որ գրեթէ ամենքը ալ երկրաւոր ստացուածոց մէջ կը կորսուինք: Այս ահա այժմ իմ բնութիւնը չպիտի կը սամբէս ու յանդիմանէ զիս, որ մերկ ստեղծայ, դրախտոն մէջ մերկ դրուեցայ, անիէ մերկ ելայ, և վերջապէս պէս մերկանդամ նորէն հող պիտի դառնամ: Հապա թէ որ չենք կրնարքան մի տփնիլ ասկէց, թնչու այս աշխարհիս հարըստութեան մէջ կոյր զիսւրցն կը շըջնք: Ով միայնակեաց, սոսկալով հանու է այդ հարստութեան գգեստներէննեն դաւոր թշնամին ամուր և թանձր աման մի ըլլար. կարէլ է որ քեզ մօտ

գարանի մանելով, յանկարծակի քու վլադ արշաւէ զեզեղ կողովստելով, և այն երինաւոր գանձերը բենէ յա վշտակելու համար:

Բաւական համարմ քեզ տէրունական կամ կամնող թէ երկրաւորներէն ոչ մէկը չէ կարող երկու տիրոջ ծառայել որ առանց միջնորդի և մեկութեան պարզապէս ըսել կ'ուզէ թէ, գուք կարող չէք լսութոց և միանդամայն մամնոսյի հաճոյ ըլլալ,

Եւ այժմնոյն իսկ մեր աշխարհին մէջ ոչ ազատ չեմ տեսներ այս ախաերէն, ամենքս ալ գեղեցիկ գրուածներու հակառակը կը կարդանիք. ուխտաւորութեան պատճառ մերսութեան ծնողներէն հեռանալով շատ մը օտարութիւն հայրեր գտանիք + զանոնիք՝ զրոս պատուել կը պարուաւորէինք, անարդեցիք. և անոնց՝ որոնց մեծարնք տադամենեւին իշխանութիւնէնք, մեծամեծ պատիւներ տարով զմեզ զանազան ախտերու ենթակայ ըսինիք: Աշզատ եղանիք արքունիք հարկէ, զըր եթէ տայինք մեղք չկար. և ստացուածոց հարկին ծառայ եղանիք, որ ամեն անառակ ագահութիւններով լցունէ: Այսու շամունացանք, սակայն աշխարհականներէ աւելի բահեր շինեցինիք մեզի: Յարմար և գեղեցիկ անկազիններու մէջ կը փափկանանիք, և մեր միտքը բոլոր գիշերները աղտուի խորհուրդներուն պաշտպատած՝ մեր վրայ կ'ուզայ:

Մեր ոտից կօշիինները զմեզ կը յանդիմանեն, թէ մեր ձանապարհները սուրբ չեն. մեր հանգերձներն ալ գործքերնուու վլայօք կը բուզգուեն, թէ մենք մերկ ենք երկնաւոր զգ ետաներէն. և մեր երիվարներն մեզ կ'իմացնեն թէ, տիրոջ առաջ օդերտուն վրան շնպիտի բարձրանանիք: Այս ապարաններու չէնքերն ալ կը յայտնեն մեզ, թէ երկին-

քը առաջ ձեռադործի տաճար չուանիկը, ուր պիտի մոնեն ամեն երկրաւոր ախտերէ սոսկացողները: Ո՞եր անդաստանաց կալու ածներն եւս կը կըտամբեն զմեզ, թէ երկնաւոր յարկին մէջ բաժին չունինք. կերակուրները ամենանուտագահութեամբ կուտենք խակ մարդուս խորհուրդն ու միուրը պղտորոշ գինին ամենեւին չափ չունի: Ոմենքս ալ խոր քնով կը ննջենք, և ճշամարտութիւնը մեզ երազ կը թուի: Ո՞եր մասաց աշքերը չեն տեսներ հոգեւոր խորհուրդները, սակայն աշխարհին կենացը պակշուտութեամբ նայելուն ալ չեն յադենար. ականջներնիս սուրբ գրոց ընթերցումէն դարձուցած, մի միայն մեր խաչանց մոյիւնը կը լսենիք. Հոգեւոյն Արքոց անցյա հոար մենէ հեռացաւ, փասն զի մենք այս ախտով լցուած աշխարհին խւզանիէ աւելի սիրեցինք: Ո՞եր սուրոց քիմերը երկնային կերակուրը չեն ճաշակեր, որովհետեւ զննազնն խորտիկներով պարագեցնիք մեր անձը: Ո՞եր երեսաց գոյնը մութ է, ըստ որում մեր երեսները սուրբ խորհուրդներավ չփայիցան: Ո՞եր մորմնցն անդամները ցաւով լցուած են, փասն զի մեր մարմինէն յառաջ հոգինիս ցաւցուցինք. և նյոյն բնին մեր անձին մէջ երեսանց ծեփուած գերեզմաններու կը նմանիք. որովհետեւ Ոուրբ Հոգեւոյն չնորհքներէն զուրկ ենիք:

Սոր համար ամեն չարիներ եկան հասան մեր օրերը. որով տակաւին կենդանին մեր գիտակները կը անենիք: Ո՞եր քաջ նահատակները պատերազմն մէջ ինկան, և սուրբ քահանաներնիս անօրէն ձեռքերէ սպանուեցան, մեր գեղեցիկ երիտասարդները մորթուեցան, և շատ կըս աղջիներ ալ գերի եղան. փափուկ կանայքն այրութեան տառապանաց մէջ կը հիծեն,

և շատ որբեր ալ գառն արտասունք կը թափէն: Վասա եկեղեցին Հեթանաց ծառայութեն տակ ընկաւ, և անոր աւուրբ քահանայները անօրէն հարկաւաններէն կը չարչարուին: Վշրուտաթիւնը աշխարհէս վերցած է, գթուաթիւնն ալ մարդկանց մոտաց մէջ տեղ չունի: Երկինքը վերէն բարկացած է, և երկիրն սոգերնուս տակ կ'երերաց ու կը տատանի:

Ո՞եր չենքերը մեզի գերեզման գարձան, և մեր ձեռաց վաստակները մեր վերաց տապալեցան. երկրիս թանձրաւթիւն ալ պառուելով շատ մարդիկներ անոր մէջ կորան: Որդին ըստ պատուի անոնց բերանը բանալ չուուաւ:

Հզօնները | իբանանու բարձր մոյրիներու նման խորտակեցան. բարկութեան հնձան դարձան, և խազային նման ամենքն ալ ոսքի տակ ճըմլեցան, գինիի տեղ անմեղներու արիւնը ցատկեց մեր հանդերձին վերաց: Ո՞եր կերակուրը ամենասատուիկ լեզի դարձաւ մեր քմացը, և մեր օուրբ ըմպելին ալ քացախ. վիրաւորեաններուն հետ մենք ալ հոգեւով մարմնով վիրաւորեցանք, և մեռնողներուն հետ մեռանք:

Այժմ, ոչ ապաքէն մեր ծուլութէ պատճառաւ հասան այս ցաւերը երկրիս վերաց: (Ծն հեռացիր այս աշխարհէս գուն ալ միայնակեաց, գուն որ շատոնց բամնուեր ես ասոր աղչտներէն, և այս ախտով լեցուած աշխարհիս կեղեւները վրայէդ թոթուելով մէկ կողմէնետէ. այս այս, մերկացիր ըմբէշի պէս օծէ քու անձդ. Քրիտասի խզովք, որ պէս զի ախտուանիդ ձեռքը քու վրադ շղաչք: Իսկ արդ՝ թէ որ հիշանոսնե-

քը լոկ տեսական իմաստութեան պարապելնուն համար ոչ միայն ստացած ածներէ՝ այլ և օրինաւոր կերպակուր ներէ հրաժարելով պարզ քիչ և անպաճոյք ըմսելվածներով բաւականացնան, և իրենց կեանքը առաքինի մահապահ վերջացուցին . մենք ո՞շափ աւելի պարտաւոր ենք Քրիստոսի սիրելիներուն նմանիլ, որնք հրեշտակաց կրօնին ընդունեցին և երկնաւոր զօրաց գասը խառնուեցան: Կէք ով միայնակեացներ, եկէք եկէք մենք ալ մեր ստացածոց թշնամի ըլլալով, ոննչացունենք զանոնք իրեւել ստար երկիր . եկէք, այս թշնամին ծառատունիները իրեւեգերի նեղեալներուն ծախենք, չեթէ ազգականներնին ատելով, այլ աղքամաները աւելի սիրելով. որոնք Քրիստոսի զօրականներ և ծամրիս բարեխօսներ են: Ապա եթէ դու այս սեղ քու ստացուածոյդ հետ կր կապուխուդուն զքեզ անդարձ գերութեան կը մատնես . ուր ամենեւին ազատութեն գին չկայ. ապա և ոչ ազատութիւն . փոյթ ըրէ եղբայր, փոյթ ըրէ, շուտ ըրէ որ այն անողորմ գեհենէն ապրիս և կարենսա ամուր քաղաքը հասնիլ, ուր գերի ըլլալու կասկած կամ երկիւղ մը ամենեւին չը կայ:

Երբ, թէ որ հարց գեղեցիկ վարդապետութեան հետեւիս, որոնց՝ (այսինքն այն սուրբ միայնակեացներուն) վրայօք քիչ մը յառաջ խօսեցայ, այն առեն կարսու եր դու առանց ախտաւոր չարչարանքներու մասց աչքերը վերցնել և զքեզ բուլը երկինքէն բարձր տեսնել. Այն առենը յիրաւի երանի պիտի տաս անձիդ այս աշխարհին վլտակց կեանքէն՝ բարութիւն ապատելուդ համար. այն առենը միայնակեացներուն երամին, որ արդարաց գնդին, առաքելոց վիճակին, մարտիրոսաց խումբին, հրեշտակաց բանակին և

անդրանկաց ժողովնն ընկերակից պիտի ըլլաս երինից մեծ քաղաքին մէջ աքրահամեաններու հետ բազմելու, երկնաւոր կերպակուրներ ուտելու և անկարութ ըմակելներ խմելու համար: Այսուհետեւ այն մարդարէն գու ես, որ թէպէտ այս մարմնաւոր աշխարհին մէջ չպատուեցար սակայն թե երդ բացած անմարմին աշխարհը թւար, և անսպական ուրախութեանց մէջ հանգըլասնալով, հոն բնակութիւն հաստատեցիլ:

Օ՞ր՝ մենք մեր վերջին գրչովը աշխատանկերս ալ կը փախագինը մեր սուրբ ուխտին միաբանութեան հետ միասին վայելել մեր Յիսուս Քրիստոս Տիրոջ շնորհիւը, որուն միշտ և հանասղազ փառք կուտանք:

Յակի՞ Յավիկիմ Անուշեան
Պոլուշի:

Ժ.ԸՄՄՆՆԸԿՎԳՐՈՒԹԻՒՆՔ

Անցեալ թուով իմացուցած էլմրք քաղաքիս արքունի զօրաց հրամանաւոր | Խլա փաշայի իւր ծերութեան պատճուաւ պաշտօնէն հրաժարենու Դամակոսի մէջ իւր կենաց մնացարդը հանգստութեան մէջ անցընելու համար ասկէ մեկնիլու: Յիշեալ փաշային յաջորդեց անմիջապէս նոյն քաղաքի զնուուրական հրամանաւուր Ա սեմ. | անըք Անւատափա փաշային, որ ներկայ ամսոյս սկիզբները հասաւ քաղաքս և սովորական յարգանքը ընդունուեցաւ: Քանի մի աւուր յետոյ Ամենապատիւ Արքազան Փատրիք արքը նորին Վ սեմայթեան տեսութեան երթալով, ամսոյս 19ին բարեհաձեցաւ ինք եւս փոխադարձ այցելութիւն ընել:

— Քանի մի շաբաթէ ի վեր քաղաքը կը գոնուի նախեւ Արքուութա